

ՃԱՇԱԿ “ԲՈՒՐԱՍՏԱՆՔ,, ԷՆ

(Շար. տես «Բազմավէպ» 1944, էջ 33)

Քաղցր է շրջիլ բուրաստանն, հեշտալի՝ խնամքը բոյսին,
 Նըւազ յուզիչ չեն սրտի մատաղերամ ծաղիկներն՝
 Քան ձեռասուն անասնիկն ու քան թռչնի՛կը գերի:
 Տըխուր ձրմեռն երբ տիրէ կայտելով դեղ ծառերուն,
 Ու երբ ծածկէ ձիւնապատ երկիրն անդարդ եւ անշուք,
 Այն ատեն է ցանկալի, յարգի՛ պարտէ՛զը ծաղկած.
 Ի զո՛ւր վրձին նըկարչին կ'ջանայ տա՛լ քաղցըր պատրանք.
 Ո՞ր Ձեւքսիս⁽¹⁾, ո՞ր Ապեղէս⁽²⁾ դիտէ տալ ճիշտ դեղ ծաղկին.
 Արչալոյսին դնա՛ փրցուր բուրաստանէդ ցողաթուրմ՝
 Վարդ մը կարմիր ու կեղծին քով գիր՝ շինուած նըկարչէն,
 Մեռած գիւղի մը պիտի թըւի քեզ տի՛պը⁽³⁾ տժգոյն:
 Գարո՛ւն զըւարթ, փութա՛ սուգը փարատել ձրմեռուան.
 Դուք ծաղիկնե՛ր բանտարկուած, ելէ՛ք պճնել բուրաստանն.
 Ո՛հ, ինչո՞ւ ձեզ չըհասաւ Վիրգիլիոսն երգելու,
 Աշխատանքի վախճանին՝ երբ առագաստն ամփոփած
 Իր լաստափայտը քըշել դէպի ցամաք կը փութար⁽⁴⁾.
 Արժանաւոր երգ ձեր վրայ՝ անոր կ'իյնար յօրինել:
 Ձեր մէջէն ան ձեմելով կ'անցնէր անշուշտ՝ մըշակներն
 Երգելու, զի ձեր բուրումն անոյշ, ո՛վ դուք ծաղիկներ,
 Միտք կը զըզուէ՛ խանդ, աւիւն ներշնչելով քերթողին,
 Մանաւանդ քու բուրումդ, ո՛վ շահպուրակ, զոր պիտ՝ երգեմ:
 Յորչափ ծաղիկն արեղչող Այրարատեան պարտէղներն,
 Եւ Եփրատէան առողէ բուրաստաններ Մեծ Հայքին,
 Ծաղկոցներուն մէջ պիտի փնտոեն ըզքեզ, դուն անոնց
 Փառքը պիտի աւելցնես. շուրջը անոյշ կը բուրէ,
 Կը շնչէ օգն իւզաթուրմ, ունեղերն ամէն կը զըզուին,
 Օրիորդներ, մանուկներ կը շրջին քեզ քաղելու.
 Դո՛ւք, շահպուրակ քաղողներ, եկէք սորվիլ խնամքն անոր:

¹ Ձեւքսիս. հին յոյն նկարիչ, ծնած շուրջ 425ին Ն. Ք. եւ կը համարուի մեռած 394ին: Ժամանակակիցները մեծ դնահատանքով կը խօսին իր մասին, եւ կը համարին զինքը մին ամենամեծ արուեստագէտներէն: Կուրիտիլիանոս անոր կը նուիրէ լոյսի եւ ստուերի օրէնքը, Արիստոտէլ մեծ վարպետ մը կը ներկայացնէ զինքը դիմազծի մէջ: Այնքան մեծ-արժէք էին աչքին առջեւ իր գործերը՝ որ որոշած էր ձրի նուիրել բարեկամներուն, անոնց տրուած գրամը շատ ցած նկատելով գործերուն իրական արժէքէն: Մեծ հարստութիւն մը դիզած էր արդէն. կը պատմուի որ միայն Մակեդոնիոյ Արքեղայոս թագաւորէն ստացած էր 175 թւ. արծաթ եւ 16 թւ. ոսկի թագաւորական պալատը զարգարած ըլլալուն համար:
² Ապեղէս. յոյն երեւելի նկարիչ Գ. դարուն Ն. Ք., իրմով յոնիական նկարչութիւնը իր գագաթնակէտին հասած է. Ազեքսանդր Մեծի նկարիչն է, անոր մահէն վերջ Պտղոմէոսի արքունիքը կ'անցնի: Նշանաւոր էր դիմազծի մէջ:
³ Այսինքն տպուածը կամ դժուրօժը:
⁴ Այս տողին իմաստը մութ է. մենք կը հասկնանք այսպէս. երբոր Վիրգիլիոս իր կեանքին վերջերը հասած էր:

Երբոր դարնան ըսկըսին պտկիլ ծառին տերեւներն՝
 Ընտըրուած սերմն ա՛ռ ու դի՛ր պատրաստ փափուկ հողին մէջ.
 Տեսայ ոմանց քով՝ որ նախ մոխրաշուրով կը թրջեն,
 Որով կ'աճի ուճաղարդ եւ բազմաթերթ ծաղիկն այն:
 Թէեւ գեղով զանազան՝ բայց նոյն է հոտն ամէնուն.
 Մին ճերմակով խառն եւ միւսն՝ իրրեւ զո՛հար վարդադոյն.
 Կէսը կարմիր, ուրիշներ զոյնով գեղին ու նկարէն.
 Բոլորն ալ բարդ են եւ նոյն խնամքը կ'ուզեն անխըտիր,
 Սակայն նոյն չէ ժամանակն արբունքի այդ բոլորին.
 Կան որ մատղաշ կը փըթթին, ամառն ամբողջ ծաղկով լի⁽⁵⁾,
 Ուրիշներ շատ դժուարաւ կ'երկնեն հողիւ մէկ ցըցուն,
 Եւ ծաղիկն հետ կը մեռնին՝ մաշած երկար երկունքէն:
 Գեղեցի՛կ մահ... աւա՛ղ, չեն անմահ արդիւնք ճիգերուն,
 Դէմքին վըրայ դրոշմելով ծաղկեթափի փառքն իր հէզ.
 Բայց յիշատակը բարի՛ մահէն անդին կը տեւէ.
 Եւ քան խմբակն ոտատատ, միշտ ծաղիկով զարդարուն,
 Միացըցուն շահպուրակն է ամէնէն սիրելի:
 Սակայն ազնիւ ցեղին ճե՛տը կ'անհետի բընաջինջ՝
 Նախընտրութիւն թէ չըտաս օգտակարին՝ սիրունէն,
 Եթէ խընամք չըտանին հին անտոհմիկ մայրերու.
 Ձի բազմաթերթ ամուշներն ծաղկին կու տան ուժերնին,
 Տըզեղ պարզերն են որ լով՝ սերմը ցեղին կը պահեն:
 Ուստի հարկ է որ խումբին մէջ խիտ առ խիտ տընկըւած՝
 Գրանես, ընտրես յարմար մայր՝ զոր խընամես փափկասուն.
 Արմատին վրայ չըթողուս բոլոր ճիւղերն ի սերունդ,
 Կըտրէ՛ չորերն, քիչ սերմեր մընան միայն թող վըրան,
 Որպէս զի հիւթը խեղճին չըցամքեցնեն ծըծելով,
 Ձերդ երկուտրեակ դաւակներ՝ կախուած ծիծէն մայրենի:
 Իսկ որդիք չէկ շահպուրակին ծընունդ կ'առնեն ճիւղերէն,
 Տընկըւած դաս՝ Կուսանակ⁽⁶⁾ աստղի մուտքին մօտ ատեն:
 Սակայն բոլոր այս խնամքով հանդերձ, ամէն մէկ ծաղիկ
 Երկրիս ամէն կողմը չի՛ կրնար ապրիլ անխըտիր,
 Եւ կեանքն անոնց միեւնոյն երկնքի տակ չի չափուիր:
 Տե՛ս շահպուրակն՝ Եւզանեան սարերուն վրայ աճելով
 Երկու տարի՝ կ'երկնէ լով գեղածաղիկ մի ցըցուն⁽⁷⁾,
 Ուր մէկ ճիւղին վրայ շարուած կան երեսուն աղունքներ:
 Լայնածաւալ դաշտին մէջ՝ ուր Բատուացին գո՛ռ կ'ապրի,

⁵ Բազմաճիւղ շահպուրակները դարնան կը սերմանուին եւ կը ծաղկին ամբարն. իսկ միաճիւղ շահպուրակը դարնան սերմանուած՝ կ'աճի ամբողջ ամառը, յաջորդ դարնան կը ծաղկի եւ կը մեռնի, առանց հունտ տալու, վասն զի բարդ շահպուրակը հունտ չունի: Դիտելի է որ Եւզանեան բլուրներուն վրայ՝ երկրորդ դարնան է որ կը ծաղկի՝ երկու տարի ամանց ծաղիկի աճելէ վերջ եւ կ'ունենայ բարձր, բազմաթերթ եւ խիտ ծաղիկներով ցցուն մը. (Ծանօթ. հեղ.):
⁶ Կուսանակ կամ Կոյս՝ անուն է համասեղութեան մը, մին 12 կենդանակերպերէն, որուն մէջ արեւը կը մտնէ 23 օգոստոսին եւ կ'ելլէ 22 սեպտեմբերին: Կը բաղկանայ 110 աստղերէ, որոնց մէջ առաջինը եւ մեծը կը կոչուի Կոյսի չապկ:
⁷ Տես ծանօթ. թ. 5:

Եւ զոր գերման ծովակին⁽⁸⁾ ցասկոտ ջուրեր կը ծեծեն,
 Կը ծաղկին բարդ յակինթներ, բաղմաստեղնեան, հոտաւէտ.
 Ու Ազրիականի ծոցն ապրող սիրուն կակաջն երփներանդ՝
 Կ'ափշի դէմքին իր դունատ՝ երբ Տիրերի⁽⁹⁾ մօտ տարուի:
 Ոսկի հանքէն Գանդէսի⁽¹⁰⁾ ծիրանի դոյն կը ստանան,
 Եւ սաստիկ խունկ՝ գետերու արքայ Բաթոս մեծ գետէն⁽¹¹⁾:
 Ապենինեանց այս կողմն յար դուն ծաղկաւէտ կը տեսնես,
 Իսկ անդին կո'ղմ մինչ Ալպիս՝⁽¹²⁾ աճողական ուժէ զուրկ.
 Այս կողմ ամա'ռն ամբողջ յաւէտ ծաղկող Ոլէանդը՝
 Կը դանդաղի հոն մինչեւ գիշերախօս ծղրիթներն⁽¹³⁾:
 Կիւկլազներու⁽¹⁴⁾ մէջ անջուր՝ կը նրւաղին երաշտէն.
 Ոչ ցօ'ղն հոն մեղմ ծաւալող, ոչ անձրեւներն ըսփոփիչ
 Եւ ոչ աղբիւր զովարար՝ կը մեղմեն տե'նդը Ծնիկին.
 Այլ անիւ մ'յամբ դառնալով ճրոնչուն՝ ջուր կը բաշխէ,
 Մինչ գրաստ մը կոյր՝ կը դառնայ հոն հիւ անեզր հորին շուրջ:
 Բայց Քիոսն անուշ հոտով՝ մօտ Եգեան ջուրեր կը ծաղկի:
 Իսկ Վրկանեան⁽¹⁵⁾ ծառերու տերեւներէն կը հոսի
 Մեղր՝ երբ հազիւ այդն հասնի իր ցողալից վարսերով:
 Ի'նչպէս լրուեմ քու մասիդ, այրարատեան ո'վ աշխարհ,
 Ծաղկոցներու նախամայրդ, դայեակ նախկին բոյսերու.
 Ոչ աւսոնեան⁽¹⁶⁾ պարտէզներն յուռթի, 'ւայդիքն ողկուղոտ,
 Եւ ոչ արդեւնքը բերրի երեկորնեան տունկերուն,
 Ոչ Բաբելի պարտէզներն առկախեալ ե'ն քեզ հաւսար,
 Ձոր ասորի բամբիչն իսկ թողուց դանտնք քեզ համար,
 Ձորերուդ մէջ հիստքանչ ամարանոց մ'ընտրելով:
 Եղեմարուի աղբիւրներ բուրաստաններդ կ'ոռոգեն.
 Եւ վարդամատն արշալոյս՝ անոյշ գաղպէն կը ցօղէ,
 Մարգրիտի պէս շողշողուն՝ ճաճանչներէն արեւուն,
 Ու նորահրաշ գոյներով ծաղկանց վըրայ հանդէլով:
 Աստուածատունկ դրախտին՝ դու վայրն ու վրկան ես յաւերժ,
 Անոր պատկե'րը քու մէջ՝ աղօտակի մեզ տալով.
 Կ'ոսկէգօծեն արօտներդ՝ արջառներուն ակռաներ,
 Մարերուդ վրայ ոչխարներն՝ ոսկի մազով կը պճնին:

⁸ Ակնարկութիւն է անշուշտ Աւստրիական տիրապետութեան Թրիեստի եւ վենետիկեան գաւառներու ծովափին՝ ծեծուած Ազրիականի ջուրերէն:
⁹ Այսինքն Հռոմայ մօտ կամ Տիրերեան ծովին կողմը՝ հակադրուած Ազրիականի կողմին:
¹⁰ Ակնարկութիւն այն կարծիքին թէ Գանդէսի աւազները ոսկի հատիկներ կը պարու- նակեն:
¹¹ Բնագրին մէջ Եւրիպոսոս՝ իրրեւ հին դիցարանական անուն Փոյի:
¹² Ալպիս. լեռնաշղթայի անուն Չուիցերիոյ Յիւրիս գաւառին մէջ:
¹³ Ծղրիթները կը սկսին երգել գարնան եւ աշնան. հոս աշնան համար կ'ըսէ:
¹⁴ Կիւկլազ (Կիւկլազայք). Արշիպեղազոսի կղզիներու խմբակը, ուր հողը հրաբխային եւ շատ չոր է: Կոչուած է հիներէն Կիւկլազ՝ յունարէն Քուկլոս (բոլորակ) բառէն, վասն զի բոլորակ մը կը ձեւացնեն Գեղոս կղզիին շուրջ:
¹⁵ Կը պատմուի որ Վրկան գաւառի (Պարսկաստան) բոյսերն ու ծառերը իրենց տերեւ- ներէն առաւօտ երկու ժամ մեղր կը ծորեն: (Տես Ինքնիւնամ, «Հնարիւս. Հայաստ.» Ա. 176):
¹⁶ Աւսոնեան. նախկին անունն է Իտալիոյ Կամպանիա գաւառին, բնիկներն ալ կը կոչ- ուէին աւսոններ: Յետոյ Աւսոնիա անունը քնդհանրացաւ բոլոր Իտալիան նշանակելու հա- մար:

Վըսեմ Մասիսդ յօնքերովն իր կը սաստէ հիւսիսի
 Ու մարդերուդ վրայ գեփիւուն ուրախ ուրա'խ կը նազի:
 Հայ երջանիկ մանուկներ, սիրեցէք հողն հայրենի.
 Լեռներու կոյր ընդերքին մէջ խորասոյգ խրղղւին
 Թող ուրիշներ՝ պեղելու այնտեղ ոսկին դարանած.
 Արեան բոսոր վտակներով թող արօտն'ըր ներկեն
 Նիդակախո'ւուն վաշտեր՝ ցրուած դաշտե'րը տըխուր.
 Իսկ դուն հըսկէ՝ հովիտներդ ծաղկեցնելու ծիծաղկոտ.
 Արծաթափայլ աղբիւրներ թող կարկաջեն վէտվէտուն:
 Հայ երջանիկ մանուկներ, մշակեցէ՛ք հողն հայրենի.
 Անկէ իրանն նախ մարդուն արարչադործ՝ դրոջմն առաւ
 Անմահութեան, փըչումովն աստուածային իսկ շունչին,
 Եւ նախամօր կերպարանն հազիւ թէ հոն փայլեցաւ,
 Ամօթ ծածկեց ծաղիկներն ամէն, ամօթ կամաւոր:
 Կը նըմարուին դեռ հետքե'րն աստուածածեմ քայլերուն,
 Մինչ ուրիշ տեղ՝ մահացու, հոն անմահ զօրքն է պահակ,
 Քերորէներ բոցաղէն՝ կեանքի ծառին շուրջ կանդուն:
 Երդուընցաւ Տէրն ամպերուդ վրայ, վկայ աղեղն երփներանդ,
 Այնուհետեւ ո'չ սերմ, ո'չ հունձք պիտ' երբեք դադարին,
 Գարունն, ամառ պիտ' իրենց կարգը պահեն անխորտիս:
 Մշտատոչոր կամարն հոս կ'այրէ երկիրըն հրավառ,
 Իսկ Աստուած ի'ր ծիածանով քեզի հեղիկ նայելով՝
 Պարտէզներուդ մէջ ծաղկունք, արտիդ մէջ հունձք կը ճօճին:
 Ի'նչպէս կարող եմ երգել բոլոր պարծանքն այդ երկրին,
 Անտառախիտ հսկաներն այն՝ որ ելան քու ծոցէդ,
 Աղեղներով բարկածայթ, որպէս երկնի որոտում.
 Հայկ եւ Արամն արխախրտ, քաջերու ճետ՝ Տիգրան քաջ,
 Վիշապներու դէմ հսկայ մենամարտող վահագն այն,
 Եւ Տորքն անդեղ՝ հալածող նաւեր ծովուն վրայ ծըփուն,
 Արձակելով ետեւէն քարաժայռեր լեռնանման:
 Որձաքարին մէջ մխուած դեռ կայ նիդակն այն ողորկ
 Մեծ ծովու ափն՝ իբրեւ վկայ հուժկու բազկին Արշակի:
 Յաղթող քառեակ ձիերու՝ կրկեսին մէջ՝ սէզ Տրդատն,
 Որ սիդածեմ իր գնացքով՝ գետերու թումբ կ'աւերէր,
 Եւ ցամաքի կը փոխէր ջուրերու լայն յորձանքներն:
 Անյիշատակ մի՛ անցնիր, Ամասունիդ ո'վ Վահան,
 Դուն ալ, որ դու վայրագն այն տապալեցիր զամբիկէն:
 Եւ դուն, Բաբել սիւնեցի, ղինուած սըրով միասայրի,
 Որ զարնելով Հոնանդուրն՝ հայրենի դահդ կանդնեցիր:
 Իսկ Վարազդատ, Եփրատէան ահա կ'երգէ քաջութիւնդ,
 Լակոնացի Քիոնէն աւելի դուն մեծ մարդիկ:
 Մեր Աքելլէան հայկազուն՝ անխոց Մուշեղ՝ գետափն հոն
 Իր ուժին վկայ ունի Հոնն՝ ոտքերուն տակ քանդակուած.
 Ինքն ըսպիտակ ձի հեծած՝ կ'աղղէ սարսափ ահաւոր⁽¹⁷⁾:

¹⁷ Ակնարկութիւն խորաքանդակներու, որոնց վրայ նկարուած է Մուշեղ իր ձիով. ըսել կ'ուզէ պատկերն անդամ ահ կ'աղղէ:

Հոն շողջողուն անդրանիկ խաչանիչ թաղն⁽¹⁸⁾ արքունի,
 Արիւնին մէջ թաթաւուն նախկին կոյսին վարդազեղ,
 Վկաներու հոյլ մ'յոզնաթիւ կը բուսցընէ այդ երկրէն.
 Եւ ի'նչ մէկ մէկ ես թըւեմ զանոնք, փայլէ՛ Հայաստան,
 Արտազն անոնց արիւնով ծիրանեգոյն ներկըւած,
 Մուրը քահանայքն ինկած հոն՝ որդիներով լուսածնունդ,
 Քեզ զերազանց ցոյց կու տան, վեր քան ամէն ներբողեան.
 Վարդանդ այդ քու՝ զիւցազներն իսկ բովանդա՛կ ազգերու
 Կը զըլէ՛ երբ հըրաշունչ վիշապներու դէմ կանգնած
 Խրոխտ, համարձակ՝ որպէս պետ հրեղէն զօրքի մ'երկնախումբ,
 Կ'երթայ վիհին մէջ սուղել աստուածամարտ գունդը սեւ:
 Թէ վեհն ու փո՛քըր պատշաճ է բաղդատել իրարու՝
 Աստուածատունի դրախտիդ մէջ նորահրաշ, ո՛վ Հայաստան,
 Կը ծաղկէին զիւցազներ եւ Մամգոնեան մեծ զիւցազն.
 Ատկէ քաղուած ահա փունջ մ'յօրինուեցաւ հոտաւէտ,
 Այրարատեան ծաղիկնէ՛ր⁽¹⁹⁾, զոր Տէր Բարձրեալն հոտուեց:
 Դո՛ւք մանուկներ հայազարմ, մշակեցէ՛ք հողն հայրենի՝
 Անոնց արեամբ սըրբացած. ան ձեզ հօր քան Ասկիւպեան⁽²⁰⁾
 Կու տայ զէնքեր. ատկէ քու Միհրդատդ ալ սորվեցուց
 Դեղթափ շինել, եւ հըմուտ տարրաբաշխն՝ հոյզ կենսատու:
 Հոն դիմելով խեղճ հիւանդն իր ցաւերուն ի դարման
 Ծաղկի ծիրով մը յաճախ զինուած քաջին⁽²¹⁾ կը յաղթէ.
 Վաստակն հողին կը բթացնէ դաժան ծերուն⁽²²⁾ մանգալն իսկ:
 Գընա՛ անցիր Բիւրակնեան լեռներն ի վեր ու Հաշտէնք,
 Հոն անոնց գեղը թողած՝ տե՛ս, քննէ՛ ոյժը բուժիչ.
 Տարտարոսին մէջ Պէոն ու Մաքաւոն⁽²³⁾ կը վիճեն,
 Մինչ վարժապետ վեհագոյն գահ կը բաղմի փորձն ինքնին,
 Ուր գրքերն իսկ անպէտ են բաղադրութեան զեղերու:
 Աստղիկն⁽²⁴⁾ եթէ արբունքին կու տայ մահ իր հըմայքով,
 Բժշկամայրն հոն մեր Աստղիկ՝⁽²⁵⁾ ըղբօսներով ծաղկանց հետ,
 Կ'ուսուցանէ մանկութեան ապրիլ երկա՛յն տարիներ:
 Ինչո՞վ նըման են Բերու⁽²⁶⁾՝ լուսկեհանքեր լիւզական.
 Ատի՛թ են լոկ նախճիրի, որով դաշտեր կ'արիւնին.
 Ու քաղցն ոսկւոյն՝ կը լարէ անոյշ կեանքին դէմ դարան.
 Արարատեան մինչ երկիր՝ կեանքի բարիք կ'ընծայէ:

18 Ակնարկութիւն արքայազարմ Սըրուհի Սանդուխտին:
 19 Ըստեւ Սըրուհու դաշտին վրայ ինկած նահատակներու համար:
 20 Ասկիւպիտու. Ապոզոնի որդի եւ մին Իլիականի մէջ յիշուած զիւցազներէն եւ յետոյ
 աստուածացած: Իր որդիներէն էր Մաքաւոն՝ յիշատակուած իրր բժիշկ: Ասկիւպիտուի ա-
 նունը կապուած է բժշկութեան եւ զեղերու հետ. բոյսեր կան որ իր անունը կը կրեն եւ
 կը գործածուին զեղագործութեան մէջ: Ասկիւպիտուի գեմի՛ փոխարեւարար ըսուած Հիւր-
 միւզէն, հոս հետեւարար զեղ կը նշանակէ:
 21 «Չիմուած քաջ», թերեւս ըսուած հիւանդութեան համար, որ մահ կը պատճառէ:
 22 Դաժան ծերուն մանգալը՝ շրջաբանութեամբ ըսուած է մահուան համար:
 23 Երկու անուանի բժիշկներ հնուիցան:
 24 Աստղիկ՝ զեղեցկութեան եւ սիրոյ աստուածուհին է, կոչուած յոյներէն Ափրոդիտէս:
 25 Հիւրմիւզի գիւտ է Աստղիկը իրրեւ Նոյի աղջիկ եւ գեցուհի բժշկութեան. հին
 ազգային աւանդութեան մէջ ճանչցուած էր պարզ զիւցուհի մը՝ Նոյի աղջիկ եւ քոյր Մա-
 նիտոնի. այսպէս ունի նաեւ Բագրատունի իր «Հայի Դիւցազն»ի մէջ (Ա. Դրուագ): Տես
 «Հին Հասարակ Հայոց» Ալիշանի. տպ. Ս. Ղազար 1895. էջ 279:
 26 Բերու. բնագրին մէջ Պեքով՝ ըստ աստուածութեան:

Մահագործակն այն խորշակ, կոչուած Ծաղիկ թիւրօրէն,
 Կը խամբէր մեր բանական դրախտին դարուն⁽²⁷⁾ ծիծաղկոտ.
 Վայրազն ելած Պանքայեան դըժոխաշունչ ժայռերէն,
 Կը հարուածէր ծիլ հասակն՝ ուր որ կուտան կը գտնէր.
 Իսկ թէ կեանքին խընայէր՝ իր սպիներով կը թողուր
 Կարմիր հետքեր այտերուն վրայ՝ որպէս նուա կարկտահար:
 Ոչ մէկ հընարք կարող էր համաճարակն այն զսպել,
 Որ Երբոս գետն անցնելով կը տարածուէր ընդհանուր:
 Լացը տանեակ դարերու՝ հուսկ հայազգի՛մ լըռեցուց,
 Պատուաստելով մարդն՝ ուսա՛ծ զայն դըրախտին ծառերէն:
 Գեղով անշուք ուանձաղիկ, կայ ցեղ բոյսի մ'հոտաւէտ,
 Տերեւալից, միշտ բուրող՝ ձիւնին տակ իսկ ծածկըւած.
 Խոհեակն ըստէպ կը փնտոէ զայն շրջելով բուրաստանն՝
 Համեմելու խորտիկներն բաղմահրաւէր կոչունքի:
 Կը յարգարուին ախտներ ու բաժակներ կը յորդին...
 Ախորժակներ զրգըռուած են խըմելու, յարկն ամբողջ
 Կը հնչէ զուարթ, խնձոյքն այդ խեղճ համեմէն առած ոյժ:
 Մի՛ անտեսեր եւս խընամքն անոր, այլ յար մշակէ
 Պարտէզներու մէջ այդ դարմն աղնըւատունի, որ ձմրան
 Սուղն ու թախիժ կը վանէ սաղարթազեղ իր տեսքով.
 Ներատերեւ խնկունին⁽²⁸⁾ վերամբարձող թուփի պէս,
 Եւ օջանն⁽²⁹⁾ այն իւզարբեր, անանուխին հետ կը ծու,
 Մոխրագունակ կենեղուտն⁽³⁰⁾ ու մակերան⁽³¹⁾ խընկողկոյզ.
 Եւ սաստկարոյր ծոթորն իսկ, մեղուներու տարփալին,
 Ռեհան, զուրբակ, եւ ուրիշ բոյսեր ալ դեռ մանրախոտ:
 Երկարակեաց են բոլորն ալ, զիմացկուն ցուրտին դէմ,
 Բայց նորածիլ ոստերէն հանէ՛ մատղաշ զաւակներ,
 Զի շատ խոժոռ կերպարանք կ'առնեն հինցած արմատներն:
 Ո՛րքան սթափիչ է խընամք պարտէզներու լօզտակար,
 Մանաւանդ քու ամառուան արեւիդ տակ շողջողուն,
 Երբոր երկինքն անփոփոխ, ըստ հայկեան մեր բարքերուն,
 Զի զըլանար քեզ ոչ սիր զովացուցիչ եւ ոչ շաղ:
 Լոկ անողք ձըմեոն է պարտէզներու թըլնամին.
 Հարկ է սորվիս կուրիլ դէմն անոր, յարմար ատենին,
 Պահելով վայր մ'ամփոփ գիրդ բոյսերն՝ անոր երեսէն,
 Զերդ հովին իր ոչխարներն յափշտակիչ դայլերէն,

27 Այսինքն մարդկային կեանքի դարունը:
 28 Խնկունի. համեմիչ բոյս մը, **rosmarino, romarin**. կ'ըսուի նաեւ լուացուակ (Թրք.
 պիպլերինա):
 29 Հիւրմիւզ յաջորդարար կը թուէ խոհանոցի վերաբերեալ բոյսեր. բայց վրիպում
 մըն է որ կը կատարէ «օջան իւզարբեր»ով: Օջան՝ է Փրանս. **soude** կամ **kali** բոյսը
 (գիտական անունով **salsola kali L.**) որ ծովային աղու բոյս է, որմէ կալի, այսինքն
 փօքաւ կը հանեն: Հիւրմիւզ կ'երեւի թէ դրած է հոս զայն՝ հետեւելով հին բանի մը
 մեկնիչներու, որոնք Եղիշէին յիշած օջանը («Չանկաւ օջան ի ձեռս փափկասուն կա-
 նանց») իրր օժանելիք, իւր հասկցած են:
 30 Կենեղուտ՝ ճիշտ խնկունիի նման եւ անկէ աւելի զործածական է խորովածի համար.
 31 Մակերան. գիտական անունով **majorana hortensis Moench**, Փրանս. **marjolaine**,
 հայերէն բառը յարմարեցուած է աստուածութեամբ: Իրր մակեր կցուած է խնկողկու-
 զիկ, որ առանձին բոյս մըն է նոյն շրջանազրկներու տոհմէն, հոտաւէտ, բայց ոչ խո-
 հանոցի բոյս:

Եւ կամ զերդ զամբըռ մ'արի վոհմակին դէմ ճակատող:
Համաշխարհիկ տունկերու հուսկ արուեստն հոս կ'աւարտեմ:

Դիտէ՛ պարտէզն երկնքին, ուր ծաղիկներ կան բոցէ,
Քաղցր է անոնց նըկատել զեզն ու ընթացքն արփիածեմ,
Բայց գունազեղ պարտէզներդ չեն վար մընար անոնցմէ.
Անոնք կ'երգեն զօրութիւնն ու փառքն Ստեղծող մեծ Աջին,
Ասոնք անոր գերահրաշ զեղեցկութեան են պատկեր:
Միտքն հոն կ'ընկճի, կը զմայլի հոս. անոնք ահ, ասոնք սէր
Կ'ազդեն. անոնց դիտող ես, արարչադիր մշակ ասոնց,
Զըլլաս անփոյթ քու փառքիդ, եւ տունկերուն հետ անդութ:

Թրգմ. Հ. ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱՇԵԱՆ

ԳԵՐՊ. ԵԴՈՒԱՐԴ ՀԻՐՄԻՒՋ

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Դ

Առ վաղամտիկ եղ. Կոմիտաս Քէրէկեան

Երբ դայկահար տերեւն աշնան
հեծկըլտալով իյնայ վար
Ծովը երբոր մեր ոտքերուն
տակ փըշրբէի ոգեսպառ,
Ու բոց արեւն ամէն իրկուն
արիւնեղով երբ մեռնի՝
Քու յիշատակդ, որդեակ սիրուն,
իմ հոգւոյս մէջ կը ծաղկի:

Ո՛հ, կը յիշեմ դեռ վարդեհիդ՝
որ մահէդ վերջ խամբեցաւ,
Այն վարդեհին՝ որ ձեռքերդ
ջուր կը խըմէր միշտ ծարաւ.
Դու հիմա վարդն ես անքարշամ
գաւառներու երկնային,
Փըքքած ափին՝ ջինջ ջուրերու,
ուր անմահներ կը ծընին:

Վերջին այցիս քու դամբանիդ
ըսի քեզի, սիրելիս,
Թէ ժամանակը կը քըռչի,
ամէնքս հիւր ենք այս երկրիս.
Դուն չըչափած կեանքի սահմանն՝
անցար աշխարհն անուրջի,
Մենք գայն փորձած երկա՛ր, ըսէ՛,
այժմ ինչո՞վ ենք տեղի:

Շիրմիդ վերեւ կ'ապրի մամուռն
անոյշ կեանքիդ պէս դայար,
Բաղեղը պինդ, հաւատքիդ պէս,
խաչդ է գրքիւս սիրավառ.
Լոյսերու մէջ հանգչէ՛ հոգեակ,
դու երկրեմի գըւարթուն,
Բայց մի՛ մոռնար անձրեւիլ հոս
նայումսդ փունջը գեղուն:

5 նոյեմբեր 1943

Հ. Մ. Ճ.

ՊՐԱՀՄԻՆԵՐՈՒՆ ԶՈՐԸ

(Պատմութիւն Գրումախերի)

Հնդկաստանի ամենազեղեցիկ վայրերէն
միոյն մէջ, յաւիտենական կապոյտ երկնա-
կամարին ներքեւ կը տարածուի խաղաղա-
կան ձոր մը՝ շրջապատուած լեռներով:

Այն ձորին մէջ հին ատեններէ ի վեր
կը բնակէր Հնդկական ցեղ մը: Այն ցեղին
մարդիկը կ'ապրէին իբր միեւնոյն ընտա-
նիքի անդամներ, եւ կը պաշտէին անտեսա-
նելի աստուած մը — Պրահման:

Անգամ մը այն ձորը կը ժամանէ Հնդկա-
կան ուրիշ ցեղի պատանի իշխան մը, եւ
փափաք կը յայտնէ Պրահմայի խաղաղա-
սէր հաւատացեալներուն ներկայացուցչին
հետ տեսակցիլ:

— Անձանօթ պատանիին առջեւ կ'ելլէ
երկայնահասակ եւ պատկառելի ծերունի
մը, ու կ'ըսէ.

— Բարի եկար անձանօթ պատանի. մի-
թէ դիպուածի՞ մը կը պարտինք քու այ-
ցելութիւնդ, թէ մասնաւոր դիտաւորու-
թեամբ ուզած ես գալ ու տեսնել մեր
խաղաղաւէտ բնակավայրը:

— Այո՛, մասնաւոր դիտաւորութեամբ
մը ուզած եմ գալ ձեր քով, կը պատաս-
խանէ պատանին. — եկայ որ...

Այլ՝ ծերունին կ'ընդմիջէ զայն.

— Մեր ձորին մէջ սովորութիւն է՝ որ
հրճուինք մեր քով եկած իւրաքանչիւր ան-
ծանօթին համար, ու մեր աւանդական օ-
րէնքին համեմատ՝ միայն երրորդ օրն է
որ կը հարցնենք եկուորին անունն ու այն
որ կը հարցնենք որ բերած է զինք հոս: Այս-
պատճառը՝ որ բերած է զինք հոս: Այս-
պէս ուրեմն, ապրէ մեր քով եղբոր նման,
եւ ուրախ սրտով վայելէ այն ամէնը՝ ինչ
որ ունինք:

Պատանի իշխանը կը խոնարհի ծերունիին
առջեւ, ու կ'երթայ անոր ետեւէն սաղար-
թախիտ արմաւենիներու շուքին ներքեւ:
Այրերը, կիները, պատանիներն ու աղջիկ-
ները պարզօրէն ու սիրազեղ արտայայտու-
թեամբ մը կ'ընդունին անձանօթը: Անոնք
այնքան անկեղծ հրճուանքով կը դիմաւ-

բեն զայն, որ կարծես ի վաղուց ծանօթ
ըլլային անոր ու սիրէին զինքը: Իսկ փոք-
րիկ տղաք կայտուելով կը ցատկոտէին ա-
նոր շուրջ եւ ծաղիկներ կը նուիրէին իրեն:

— Մենք միշտ միատեղ կ'ապրինք, կը
յայտնէ ծերունին, — մեր սիրտերուն մէջ
Պրահման է որ կը բնակի, եւ մարդկային
մարմնէն անանջատելի եղող զգացումներ
երբե՛ք չեն ծերացներ մեզ: Մենք կը տես-
նենք Պրահման անոր բոլոր ձեռակերտնե-
րուն եւ բոլոր երկնառաք պարզեւներուն
մէջ. մենք անձանօթ ենք այնպիսի իղձե-
րու, որոնք կարելի չըլլայ գոհացնել, ահա՛
եւ այս պատճառաւ երջանիկ ենք:

Պորին հառաչանք մը կ'ելլէ պատանիին
կուրծքէն:

— Դու ճամբորդութենէ յոգնած երե-
ւոյթ մը ունիս, կ'ըսէ ծերունին, եւ ձեռ-
քով նշան մը կ'ընէ:

Անմիջապէս երկու տղաներ կու դան,
միասին բերելով ջրամաններ՝ հիւրին ոտ-
քերը լուարու համար, իսկ երկու պարմա-
նուհիներ այդ երկրին ամենալաւ պտուղ-
ներէն կը հրամցնեն իրեն:

Իշխանը կը դժկամակի ոտքերը լուար
տալու, իսկ ծերունին կ'ըսէ.

— Հիւրին ծառայել, եւ նորոգել յոգնած
ճամբորդին ուժերը՝ մեր սուրբ պարտա-
կանութիւններէն մին է, զոր մեզմէ ամէն
ոք ուրախութեամբ կը գործադրէ. իսկ
իւրաքանչիւր հիւրի անձնաւորութեան մէջ
մենք կը տեսնենք Մարդը, այսինքն՝ զա-
ւակը ամենակարող Պրահմային:

Իշխանը կը լռէ, բայց ուժգին սարսուռ-
ներ կ'անցնին դէմքին վրայէն, եւ ծուն-
կերը կը դողդղան:

— Ան, թերեւս ինքզինքը դէ՛լ կը զգայ,
կ'ըսեն տղաք, որոնք ոտքերը կը լուային,
ահա՛ ծունկերը կը սրսփան:

— Ան կը դժկամակի մեր ընծայած պը-
տուղները ընդունիլ, կը բացազանչեն
պարմանուհիները տխրածայն:

Ծերունին կը բռնէ անոր ձեռքէն.

— Որդեակ՛ի, կը մընջէ ան, — ան-
կասկած տաքութիւնը կը չարչրկէ քեզ.
օ՛հ ուրեմն, տուն երթանք, որ քիչ մը
հանդատանաս հոն. ապահով եմ թէ քունը